



Հայկական գիտահետազոտական հանգույց
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Մտեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

9(47-925)
4-72.

1925

4 Ո Ձ

Ձ Է Յ Թ Ո Ւ Ն Յ Ի Ն Ե Ր Ո Ի
Ե Ի

Բ Ո Ղ Ո Ր Հ Ա Յ Ո Ի Թ Ե Ա Ն



9

1925

Տպ. Մասիս
Պոլիտեխ

9(47.925)
4-72

Հայրենակիցներ

Աշխարհի չորս հովերունց գրուած հանուր հայութեան ծանօթ է, որ զանազան հայրենակցական միութիւններ՝ սկսած են վերաշինել իրենց նոր օճախը՝ Հայաստանի սահմաններուն մէջ: Անկասկած այդ ուղղութեամբ մեր բազմանքը առաջին շարքին զբայ կը գտնուի, և նթէ մենք չունենայինք առաւելագոյն զժողովութիւնները, մենք ալ մեր շինութեան բաժինը պիտի բերէինք մեր ծննդավայրին, օխրալի Զէյթունի անուամբ գիւղի մը շինութեան՝ Մօյր Հայրենիքին մէջ:

Կը կարծենք թէ մենք առանց տեսնելու նոր «Անի ձոր»ը, նոր «Պաղ աղբիւր»ը, նոր «Նահատակ աղբիւր»ը, նոր «Ճիրաղոն»ը, չպիտի կրնանք գերեզման մտնել ու հանգիստ ընել հոն:

Հայրենակիցներ, մեր սրբալալայրերուն ու մեր նահատակներուն համար լալու սրցունք չունինք և Զէյթունցի լալով չէ՛ որ շահած է աչքաուռ անուն մը հայ պատմութեան մէջ:

958-218
59994-uh



9552-72

12001

Հիմա կոուելու համար մեր դէմ Ազիզ փա-
շաներ, Յէրիզ փաշաներ չկան: Կայ այլ կարևոր
գործ մը — վերաշինել Ձէյթունը: Հայաստանի
մէջ, ուր կարենանք սպրիլ իրրեւ հայ, և իրրեւ
Ձէյթունցի. առանց յաւիտենական մոռացու-
թեան տալու մեր նահատակ պապերու շահած
անունը:

Միջ գետքի, Սուրիոյ և Եգիպտոսի տաք
կլիման մեզի համար ոչինչ ունի գրաւիչ, իսկ
Ամերիկայի տոլարները մեր աչքերը չեն կրնար
չլացնել. որովհետեւ, մեր նախնիք ուրիշներու
թողլով կեանքի վայելքներ սպասնովող և հան-
գիստ կեանք երաշխաւորող վայրերու ի խնդիր
աշխարհի զանազան անկիւնները հաստատուե-
լու գաղափարը, իրենք բարձր պահած են ազա-
տութեան դրօշը՝ իրենց ձեռքը, որ աւելորդ է
ըսել՝ կրնայ պաշտպանել ու պահել նաեւ բուպ-
լիններն ու տոլարները:

Հետեւաբար՝ թողլով այդ տոլարները ու-
րիշներուն՝ մենք մեր կարգին, պէտք է շարու-
նակենք հայ անունը բարձր պահել մեր պապե-
րուն ժառանգ թողած յսուկութիւնով: Մի դու-
ցէ մեր վարժ չեղած ասպա, էզին մէջ, քաւորդ
դար վերջ դեղին սակին՝ որու փայլին, և կամ

գործարաններու ժխորին տակ փոխնք, մեր հայ,
ու Ձէյթունցի անունը, առնենք զանազան
«ժահ», կամ «Տողա» անուններ, և ըլլանք անցեա-
լով ու ներկայով անձանօթ, պարզ մարդ մեքե-
նայ: Եթէ թողունք որ ներկայ իրականութիւնը
շարունակուելի ու հետզհետէ դէպքերը հասնին
իրենց բնական արդիւնքին, մեր նախնեաց ո.
զինները պիտի անիծեն մեզ, ու մեր թշնամիներ-
ըր ծափ պիտի զարնեն... *

* *

Հայրենակիցներ.

Կ'առաջարկեմ յառաջիկայ Ս. Աստուածած-
նայ օրը հռչակել Ձէյթունի վերաշինութեան օ-
րը,* և նոյն օրը հաւաքոյթներ սարքել: Իւրա-
քանչիւր հայրենակից պէտք է փութայ նախա-
պէս որոշուած իր գտնուած քաղաքին, կամ մօ-
տակայ վայրի հաւաքատեղին: Տեղը կարող են

*Ծանօթ.— Այն տեղերը ուր ներկայ կոչը
Ս. Աստուածածնայ տօնէն յետոյ է որ պիտի
հասնի, կարելի է փոխան Աստուածածնայ՝ վե-
րաշինութեան օր ընտրել Խաչվերացի օրը (13
Սեպտ. 1925):

որոշել քանի մը հայրենակիցներ ու հաղորդել միւսներուն:

Այդ օրը, ինչպէս ամէն Ձէյթունցիի, Մարաշցիի և ասոնց մօտակայ հայ քաղաքներու ծանօթ է, յոգնամբոյն ժողովուրդ մը կու գար այցելութեան մեր Ս. Աստուածածնայ վանքը: Կ'այցելէին Ձէյթունը, կ'ապրէին հայկական ազատութեան, կամ Ձէյթունցիի ազատ կեանքը՝ դէթ մէկ երկու օր մեզ հետ մ'իասին:

Այդ օրուան խաղողօրհնէնքը, այս տարի ալ օտար հողերու խաղողով և օտար երկրի մէջ կրկնելով՝ ուխտենք վերաչինել Ձէյթունը Հայաստանի մէջ, ուր կարենանք մէկ երկու տարի յետոյ խաղողօրհնէնքը խնջոյքով տօնել:

Հայրենակիցներ, իսկապէս դժուար է Ձէյթունցիին նահանջել իր դիրքերէն, իր ծնած, անոր օդովն ու ջրով անած, իր արիւնով պաշտպանած Ձէյթունէն, անոր սրբավայրերէն, ու յիշատակարաններէն, սակայն պէտք է յիշենք թէ, մեր նախնիքը եկած էին «Անի»էն, այն է Մար Հայաստանէն, և անոնք Անի հառաչելով մեռան, և ահա դարեր վերջ մեզ, մեր նախնեաց ջարդուփշուր բեկորներուս կը վիճակի վերադառնալ հոն, մեր պապերուն բաղձացեալ

հայրենիքը եթէ չենք կրնար տանիլ անոնց սուկորնելը, դէթ տանինք անոնց փոշին ծրած ու ծաղկած ամբողջական սերունդի մը խլտակները՝ յախտենապէս չկորսնցնելու համար մեր ինքնութիւնն ու մեր նախնեաց յիշատակը:

Արդ կ'առաջալինմ յիշել իստաքոյթին նկատի առնել հետեւեալ նիւթերը:

1. Հայրենակիցներու լրիւ մէկ ցանկը չիւնել — Անուն, մականուն, հօր անուն, տարիք, Ձէյթունի որ թաղէն կամ գիւղէն ըլլալը, ընտանիքին անդամները, անոնց տարիքը, ներկայ դրադու՛րը, հասցէն եւ այլն:

2. Նպատակը գլուխ հանելու համար կազմուելիք մարմնի՝ ձեւն ու կեդրոնը որոշել:

3. Պէտք եղած ֆօնտը հայթայթելու միջոցներու մասին խորհրդակցութիւններ և ստաճարկ:

4. Մինչէւ ընդհ. կիդրոնի մը որոշուելը ու կեդր. մարմնի մը կազմութիւնը, որպէսզի կարելի ըլլայ իրարու միտք հասկնալ ու թղթակցիլ, ստորագրեալս յանձն կ'առնեմ ընդունիլ շրջաններու խորհրդակցութեանց արդիւնքը և տեղեկացնել միւսներուն, նոյնպէս եկած գանկերով պատրաստել բոլոր Ձէյթունի և շրջակայից հայ ազգաբնակչութեան լիակատար ցանկը:

5. Մինչեւ կեզր մարմնի մը կազմութիւնը հնարաւորութեան սահմանին մէջ իւրաքանչիւր վայրի մէջ ջանալ հաւօքի նուէրներ և ֆրանսական ֆրանքի հաշուով 20 ֆրանքէն աւելի գումարները փոխան ընկալագրի պահ տալ Ազգ. մեծ հաստատութիւններու, իւլպէս, կօթողիկոսարան, առաջնորդարան, Հ. Բ. Ը. Մ. Ազգ. միութիւններ, և այլն՝ «Զէյթունի վերաշինութեան ֆոնտ» անունին տակ, ասոնց ընկալագրիները ի վերջոյ կեզր. մարմնին զրկուելու պայմանաւ:

Պէտք չէ մտնալ ֆոնտին ի նպատակ եղած ամէն նուիրատուութիւն յարակից անհրաժեշտ մանրամասնութեամբ մամուլին յանձնել և տեցեկացնել մրգ:

Ապասելով Ձեր ջերմ գործակցութեան և նպատակ սիրելի Զէյթունի վերաշինութեան՝

Անամ յարգանքօք

Ն. Մականեան (Թօփուզեան)

ԿՈՉ ԸՆԴՀ. ՀԱՅՈՒԹԵԱՆ

Հայրենակիցներ,

Զէյթունն ու Սառուը միշտ յիշած ենք իրրեւ հայ ազգին ալաոագրութեան շարժումներուն մարմնացումը:

Ազգ. պատասխանատու մարմիններ, կուսակցութիւններ, խմբագիրներ ու գրողներ և առհասարակ ամէլ դասակարգի հայեր՝ յիշատակադիրներու, յեզափոխական մարմնացումներու և հայու ազատատենջ ֆիզիքական ոյմն ու կորովը պատյերացնելու համար, ուսած կուրծքով յիշած ենք Զէյթունը, որ աւաղ, այժմ յաւտենական կորստան մատնուած է և անոր բնակիչները ենթարկուած են անճիտումի աւելի մեծ ու զարհուրելի չափով, ինչ չափով որ չէ եղած գրեթէ ոչ մէկ հայ զիւղի կամ քաղաքի որ Քիչ չատ ծանօթ ըլլայ ընդհանուր հայութեան:

Գիտէք որ Զէյթուն ի րնակութիւնը կազմուած էր ոչ մէկ գնով ստակութեան ենթարկուելու զիջող հայերէ: Զէյթուն իր կիսանկախ վիճակը յօճախ գէնքով պաշտպանելու կարող, նոյնիսկ պարզապէս չահու և ասուտուրի համար ալ չէ հեռացած իր օճախէն, որով նախքան պա-

տերազմ, ան չէ ուսուցանող որոշ թիւ մը թրքական զանազան քաղաքներ, կամ արտասահման Գանի որ թրքական հալածանքը հաւելի ուժով կեղրոնացած էր, մանաւանդ Ազգ. գիտակցութիւնը շեշտուած վայրեր, աւելի սիսթէմաթիք կերպով փճացուց նրան տեւեր:

Մասունցիներ, Վանեցիներ կարնեցիներ և այլն նախապէս ունենալով արտասահման ստուար թիւ մը. կամ ըլլալով սահմանամերձ վայրեր, կրցան վերապրողներ աւելցնել նախկիններուն վրայ ու կազմել քիչ թէ շատ աչքաուտ թիւ մը: Չէյթուեցին կիլիկեան ծովեզերքէն և կովկասի ալ սահմաններէն շատ հեռու ըլլալով, սակէ ալ չկրցաւ օգտուել, և այսօր ամբողջ թրքահայաստանի ամենածանօթ շրջաններէն միայն Չէյթուեցի իր կորուստով առաջին շարքին վրայ կը գտնուի:

Ուրեմն պարզ է որ նիւթական ամենաաննպաստ պայմաններու տակ ապրող, ցիրուցան ու թուով անհամեմատ տասանորդուած Չէյթուեցիք ի վիճակի չեն իրենց հաւաքակալն ն'ւթական ուժով ընտանիք մ'իսկ փոխադրել Հայաստան: Իրականութիւնը այս ըլլալով, ամբողջ հայութիւնը, իր պատասխանատու մարմինները

ու քիչ թէ շատ կազմակերպուած միութիւնները պիտի թոյլատրեն որ Չէյթուեցիներ ու Չէյթուեցի կորստի իրապառ, Չէյթուեցի որուն անուով օր մը կրնայինք հպարտանալ:

Սիրելի հայրենակիցներ, ինչպէս ծանօթ է, Չէյթուեցի փարած իր մայր և սրբազնասուրբ հազին, և տարիներով զէն ի ձեռին պատերազմած, անվթար պահելու իր օճախին պատիւը, պատեհութիւն չէ ունեցած ի խնդիր դրամի և հարստութեան օտար ափերու վրայ թախտ ու ճոխութիւն որոնելու, ինչպէս ըրած է կարբերդցին, էրզրումցին, Վանեցին և այլն, որոնք հիմա բազմատմամբ աւելի լաւ նիւթական գիրքի արտացած արտասահմանի մէջ, շեշտօրէն կրնան մէկ մէկ գիւղ կառուցանել իրենց անուամբ մեր սիրելի Հայաստանի մէկ անկիւնը:

Հետեւաբար՝ տրուած ըլլալով Չէյթուեցիներ ցրիւ ցրիւ և նիւթապէս աննախանձելի վիճակը՝ հայրենակցական միութիւնները, կամ այլ ազգային միութիւններ կամ մարմիններ, վստահ ենք թէ ձեռք ձեռքի պիտի տան, ֆոնտ մը հայթայթելու սիգապանձ Չէյթուեցի հատակոտոր բեկորները փոխադրելու մայր հայրենիք, ինչ շինելով «նոր Չէյթուեցի» անունով գիւղ մը, և այսպէսով

յաւերժացուցած պիտի ըլլան յիշատակը այն բոլոր մը ժողովուրդին, որ դարեր ամբողջ, մէն մինակ, ցգուցաւ բռնակալութեան դէմ, և լեռներու միախնութեան մէջ անօգնական՝ գիտցաւ ճակատարաց պաշտպանել պատիւն իրեն և իր պատկանած ազգութեան:

Կը կարծենք որ Ալթինցիները իրաւունք ունին այսքան մը զոհողութիւն պահանջելու իրենց հայրենակիցներէն, և միեւնոյն ատեն իրենք պատրաստ են իրենց նորաստեղծ գիւղին մէջ համախմբելու բոլոր այն հայ տարրերը, որոնք անպաշտպան, հոս հոն ցրուած, նիւթական միջոցներ չունին Հայաստան փոխադրուելու, և որոնք պիտի կրնան օգտուիլ Ալթինցիներու յատկացուած վերաշինութեան ֆօնտէն, Հայաստան փոխադրութեան համար. և այն ատեն կարելի պիտի ըլլայ գէթ 50 - 60 տնով չլիւրաշինել ճնոր Ալթինցիները Հայաստանի մէջ, թերեւս Ախտերեանի ձախ ափին վրայ, Անիի դիմացը: Ալթինցի աւանդութիւնը կ'ըսէ թէ Ալթինցի կաղմուած է. Անիէն եկած եօթը(7) տնով: Ուրեմն այսօր, դարեր վերջ, ամբողջ հայութիւնը այնքան յիշատակներ ունեցող Ալթինցի, գէթ նոյն չափով Հայաստան պիտի չկրնայ փոխադրել:

Ալթինցի անունով ըլլալիք այս փորձը թերեւս պիտի ըլլայ նախարանը ընդհանուր ջանքերով շինութիւնք այն շարք մը գիւղերուն որով կարելի պիտի ըլլայ հետզհետէ հաւաքել անպաշտպան մնացած մեծ թիւով հայ ընտանիքներ. որոնք հայրենակցակէն միութիւններ չոչինչ, և ունենալու հնարաւորութիւնն այլ չպիտի կրնան ունենայ:

Եթէ Հայաստանի կառավարութեան հետ միասին գաղութները չկարենան կազմակերպել ներգաղթի մարմին մը. որ առնուազն տասը տարի կեանք ունենայ, զուրօր պիտի կորսուինք, իսկ Հայաստան պիտի զրկուի իր բարգաւաճման ամենաէական տարրէն:

Ահաւասիկ մեր ամէնուն սիրելի Ալթինցի անունով պիտի սկսինք ընդհանուր գործը, աւելի կազմակերպուած ձեւին հասցնելու համար:

Հայաստանի կառավարութիւնը՝ դարեր առաջ Մայր Հայրենիքէն վտարուած Ալթինցիներ ընդունելով իր գիրկը, խտտապահանջ և սպասող տարր մը չէ որ պիտի աւելցնէ Հայաստանի մէջ, այլ պիտի ունենայ արի, խաղաղասէր, շինիչ ու շարքաչ տարր մը:

Ալթինցի կառքերու ու երկաթուղիներու

րու վաճառած չէ, ան ընդարձակ հողեր չէ ունեցած. բայց քարքարոտներէն շինած է իր համրան և իր համեստ իշուկներով փոխադրած է իր աննման խողովները՝ թուրք գիւղացիներուն և չէրքէզներուն, ստանալով անկէ իր ցորենն ու գարին:

Այդ այգիները ան հասցուցած է դժուարամատչելի լեռանց լանջերը, աի մը հողի վրայ, իսկ քարքարոտները պողպատաններու վերաւած:

Զէյթունցին՝ վառողով միայն թշնամին չէ դիմաւորած, այլ անով փչրած է ժայռերն ու սարերը և անոնց մէջ իր ճամբան շինած:

Զէյթունցին առանց որոշ դաստիարակութեան կրցած է, հարեւանին ու հասարակաց շահէ ճանչնալ զանազան ձեւերով: Ընտանիքի մը պաշտպանին կորստեան կամ հիւանդութեան պարագային Զէյթունցին կազմակերպած է կիրակնօրեայ աշխատանքներ, և մշակած է անոր այգին, կամ հասութարեր ջուրին կամ էջը գործածած է ի հաշիւ հիւանդ տիրոջ:

Կը կարծենք թէ Զէյթունցին պիտի պահէ իր վերաշինութեան սատարողներուն յիշատակը: Նորաշէն Զէյթունի հասարակաց ընթերցարանը պիտի վարդաուր անոնց նկարներով, կենսա-

գրականներով, իսկ մասնաւորներուն համար իրր յուշարար յուշարձաններն ու աղբերաքարերը պիտի ունենայ, յարգելով անոնց յիշատակը սերունդէ սերունդ, որքան որ Հայաստանի թաշուեններն ու զետիւրը կ'երգեն «Հայաստան անձուջ հայրենիք». և քանի Մասիսը՝ իր սիգապանը կեցուածքով, ու Արագածը՝ իր զեղածիծաղ լանջերով պատկերացնեն Հայաստանը և քանի Երեւան՝ սնանելով Արարատեան դաշտէն, ողջունէ աշխարհի խաղաղութիւնը:

Յուսալի է, որ կ'որձ միջոցի մը մէջ նարաւոր պիտի դառնայ կազմել «Զէյթունի վերաշինութեան կեդր. մարմին»ը, որուն կը վիճակի ի հարկէ այս մտքը եղած նուիրատուութիւնները ընդունիլ ու յատկացնել իր նպատակին, մինչ այդ մենք պատրաստ ենք արձանագրել նուիրատուներու պատրաստակամութիւնը ու ապագային հաղորդել կեղք մարմնոյն:

Ծանօթ.— Մտադիր եմ ինձ հասած բոլոր տեղեկութիւնները հրատարակել:

Ն. ՄԱԿԱՆԵԱՆ

Orfelin, Armean STRUNGA (Jud. Roman) Romania



504.

24

NL0015974

2013

hif

« Ազգային գրադարան



NL0015974

